



Պ Ի Տ Ս Ա Կ Բ Ի Ւ Զ Ա Ն Դ Ե Ա Ն

Դ Ի Ն Դ Ր Ո Յ Ց

Ը Ն Կ Ե Բ Ո Ւ Թ Ե Ա Ն Ա Ր Հ Ա Ր Ո Ւ Ն Ե Ա Ց

1813.

7. 8. 9. Յ Ո Ւ Ն Ի Ս Ի :

Մ Ո Ս Կ Ո Վ Ս Ա Ն .

Բ Ի Ռ Ա Վ Ո Ւ Թ Ե Ա Ն . 10 Ա պ է ւ ի :

Ա Ա լ լ ս ա է հ ֆ ո չ է ր տ ե ղ ա կ ա լ ձ է ն է ռ ա ։
Ա լ կ ը գ գ ր է 10 հ ա զ ա ր հ ո գ ի ո կ մ ա ն ե ր ե ն թ ա ։
Ա լ վ ա բ ի ն կ ո ս ա ն ւ թ է պ է յ ա ր ն է ս ա հ մ ն ն ի ն մ է լ ,
և վ լ ո ւ շ ն ս ե ր ե ն ա ն ն կ լ ց ք ա պ է լ ի ն կ ա ռ ա վ ա ր ը^ը
ո ր է ր կ ո ւ ս ա կ ի ց Մ ո ս կ ո վ ի , և թ է ա ւ ե ր ե ր ,
ե ն Լ է ն ք օ ր ա ն ք ք ա լ ա ք ը ո ր մ օ տ է ր կ ա ս պ ի ց
ծ ո վ ո ւ ն , ո ւ հ ո ն ս ե լ ը մ է կ ն ո ր բ ե ր դ մ ը շ ե ։

(Օ ր ա գ ։ Փ ա բ ի պ ա ։)

Բ Ր Ո Ւ Ս Ս Ի Ա .

Պ է յ ա լ ի ն . 6 Մ ա յ ի ս ի :

Հ ա մ ա ռ օ պ ո ւ թ է Պ է յ ա լ ի ն է կ գ ա պ է լ ա յ ի ն :

“ Յ ե տ զ ա ն ա զ ա ն ս ա ս տ ի կ ո ւ ա ր ի ւ ն ա հ ե ղ
պ ա ս տ ի ր ա լ մ ն ե ր է ն ։ ո ր ը ր ի ն ե ր կ ո ւ գ ա շ ն ա
կ ի ց ք մ է կ տ ե լ մ ի ա ց ա ծ ։ թ շ ն ա մ ի ն է ւ հ ե տ Ա պ ։

թ ի ւ 26 է ն ա է ր ի , ո ւ թ շ ն ա մ ի ն վ ա ն տ ե ց ի ն
Ս ա ա լ է գ ե տ է ն ա ն դ ի ն , ե ղ ա ւ պ ա ս տ ի ր ա լ մ ի ր
ն ա լ ա ս ա մ ս ո ւ 2 ի ն Լ ո ւ դ մ է ն ի ն ։ ո ւ Բ է ։
կ ա պ է ն դ ա շ ո ւ ե ր ո ւ ն մ է ջ ը :

“ Ա ս պ ա ս տ ի ր ա զ մ ի ս մ է ջ ը ս կ լ ր է ն մ ի ն չ ե
լ ի ր ջ ը մ ե ր բ ա ն ը յ ա շ ո ւ գ ե ն ա ց , մ ա յ ն գ ի շ է
ր ը ա ր գ է լ ե ղ ա ւ մ է լ ի ։ ո ր ց ի ր ց ա ն դ կ ա .

տ ա ր ե լ ա պ է ս լ ը մ ը ն ց ը ն ե լ ա ս ա ն գ ա մ ա լ . ե ր
կ ո ւ կ ո ւ մ ա ն է ա լ շ ա ս մ ա ր դ ջ ա ր դ լ ր վ ե ց ա ւ .
“ Մ է ր զ օ ր բ ե ր ը ա ր տ ա ք ո յ կ ա ր գ է ի լ ո ւ
ր ի ձ ո ւ թ է պ ա ր ը վ ե ց ա ն թ շ ն ա մ ի ն ե ր ո ւ ն հ ե տ ,

և մ ա յ ն ա ս կ ը ա ր ի ձ ո ւ թ է ն է ր ո ր յ ա զ թ է ց
թ շ ն ա մ ի ն ե ր ո ւ ն ։ ո ր ո ւ կ ը շ ա ս բ ա զ ն ւ թ է ն է խ ն
ք ա ն զ մ ե լ :

“ Թ ա գ ա ւ ո ր ը ո ւ ա մ ի ն ն Բ ր ի ն շ բ է ն ե ր ը
ո լ ջ ա ռ ո ւ թ է ն ։ կ ը փ ո ւ թ ա ն ք ո ր շ ո ւ տ ո վ մ է ։
հ ը ր ա տ ա ր ա ի ե ն ք ա ս խ ա պ ա ր ն ե ր ը ժ ո լ ո վ լ ը ։
գ ե ա ն ա յ ս պ է ս ի մ ա ց ը ն ե ն ք ա ն պ ա ս տ ի ր ա լ .
մ ի ն խ ա պ ա ր ն ե ր ն ա լ ո ր շ ա ս հ ա ւ ա ն ա կ ա ն
է ը լ լ ա լ ո ւ ա մ ս ո ւ ն 3 ի ն :

կ ե ց է թ ա գ ա ւ ո ր ն Բ ր ի ն շ բ է ն ։ կ ե ց է ն և ա մ
պ ա տ ի ր ա պ ո ւ ց ” ։ (Մ ծ ի թ ո ւ ։)

Ս Ա Ք .

ՍԱԳՍԱՆԻԱՅ

Լիբում 10 Մայիսի:

Պատահայի փոխարքան ամսուս չեն Ճէրս-
տորքին մօսիկ զարկաւ սաստեկ Միջ-
ըիստօվնոք Մոսկովի Ճէնէռալին գուն-
դը՝ որ կըբաղկանար Զ հազար հոգիք, ու
վանոնեց գէպ 'ի Հարթա՝ շատ մենծ վաս
տալով անոնց:

(Օրագր. Փաբիկուս:)

ՊԱՎԻԿԻ ՌԱՅ.

Գլուխեն. 10 Մայիսի:

Ամուս, 6 նի Տրեզուայէն եկած Թուղթեր,
ըս կրտեն թէ, մայիսի 2 նի իրիկուտն դէմ
անթիւ անհամար Մոսկովի ու Պրուշչիվ
րաւորներ անցան ետեւ ետեւ, ու կեր-
թային էշլույին աջ դին: Բոլոր Մոսկո-
վին ու Պրուշին զինուորականքը որ գար-
ձերէն պատերազմէն, միքերան կըզուռ-
ցէին. թէ գաշնակից բանակները բոլորո-
վին կուղըլերէն, ու ֆրանսուլները ետե-
նուն ննկէրէն:

Աւրեք թուղթերալ կան որ կըպատմեն
թէ Հասնհօրսդ Ճէնէռալը՝ որ և Պլու-
շէր Ճէնէռալին գունդին դժմաւոր մէկ
Ճէնէռալը սաստիկ վերաւորվէրէ: Խսկ
Պլուշէր Պլուշի մենծ Ճէնէռալը ինչպէս
որ կըհաստատենէ ամմենեին յոյս չկայ
ար-ըսլանանայ: և թէ Պլուշի թիվնապահ
զօրքը, ու թափաւորական պահապահ զօ-
րքաց գունդը ջարգուբուրդ ելերեն, և թէ
տղատ ըսլած գունդը՝ որ գունդ վրէժ-
ինդրութէ կըկոչվի ոնչացերէ: ևն:

(Գլուխ. Գլուխ:)

Կառեմէկէն. 13 Մայիսի:

Ապրիլի 17 նի կըբակ ննկաւ Ունթէր-
պէրհուռնէնին մէջ, բայց թէ աս կըբակը
ուսկից պատճառակցաւ չկըխցըլիր ամ-
նեին: աս կըբակը մէկ սաստիկ քամիմը գըս-
նալով իրեն օգնական, շուամը այնպէս տա-
րածեցաւ՝ որ երկու սահամշվան մէջ այ-
քեցաւ 28ը տուն, 28 ալ ախոր: 150 հոգի

հաղիւ իրենց կեանքը ու իրենց անապան-
ները կըլցան խալուցընել:

(Օրագր. Փաբիկուս:)

ՖՐԱՆՍԱՅ.

Գլուխ. 13 Մայիսի:

Ժունամինեւէն գլուխ նուզմէմ օրէնտիլ որինը
Քրիստոնէն արքէնւուն ճամբան մէջը ու առէնի:

Պունա. 4 Մայիսի 1813:

Մոսկովները Պունաշները ու իրենց դաշ-
նակիցները, ինչ մէծ մեծ վասահութներ
ու յօյսէր ունէննէ մայիսի 2 ի պատերազմը
ներէն առաջ անոր ներհակ հիմայ նոյնչափ
վախի ու սարսափի մէջ են: տաքմէցիննէ օր
ասած ուրիշ բան չէր լըսմէր հոսաեղը բայց
եթէ զարնենք վըսնտենք ֆրանսուլները,
փախցնենք իրենո գետէն անդին, ու անա-
տենը առաջարկնենք իրեն մեր ուզած դա-
շնիքները խալազուն ընելու համար: Մէկէ
երեւելք իշանաւորներէն մէկը լուսա-
թէ Կարոլէն կայսրը ջնդունինէ աս հաշտու-
թէ դաշնագրութները, երթանք մտնանք
ֆրանսա, և Փարիզուն մէջը առաջարկնենք
հաշուռթէ դաշնիքները:

(Օրագր. Կայսէր:)

14 ին:

Լուսա ու Մէկնո գետերուն զօքերը որոնց
հաջորդակցութիւն կըտրըլած էր մէկզմէ-
կէ, հիմայ միացան մէկզմէկու հետ Շահ-
րանթօի Տուքան բանակերէր և Երորդ
գունդով Պիսիհօֆալէրտանն ու Պահու-
ձէնին մէջ տեղը: աս գունդին ետեւն
ննկան Մոսկովները սաստիկ պատերալ-
մուլ:

Մէկը իստուլիթք Ճէնէռալը իրեն վեր-
ջապահ գունդովը որ կըբակին թօփէ, ամսուս
զօր հոգին ու 40 կըսոր թօփէ, ամսուս
12 ին ու զեց առնոււ ֆրանսուլներուն ձեռ-
քէն ֆրիքհամբէնին, Քարելէնպէսկին ու
Պիսիհօֆալէրտին ալէկ գերեւը: 3 ան-
գամ զարնըլեցան մէկզմէկու հետ: Փրան-
սովին զօրքը պաշարեցին զՄոսկովները,
ու սաստիս անդին ցրուած փախուցին, մէկ
պղուիկ

աղջիկ գունդմը գուրս կըտրվեցաւ մեծ աշքը մտաւ Կաբօլէօն կայսեր առ միջոցին մէջ :

Կաբօլէօն կայսեր առ միջոցին մէջ իրենց իրենց թագաւորը, անցան Մէտանը կըտրվեցին 500 գերի, 1500 հոգիալ զայ եղաւ մեռնօղներով, վերասրվածներով։ Թօփ Հիները առ 11 երդ գունդին, պատերազմի ատեն նետեցին 2000 կիւլէյէն աւելի։

Պառտչին զրաց մասցրդը՝ որսնց վրայ կըհամայէր իրենց թագաւորը, անցան Մէտանը, ու անկից ճամբայ եղան երթաւ լու համար Գանդմէն, և հնամելը պիտոր միանան Մասկովի մէծ բանակին. հետո :

Արսմիկոր թէ Մոսկովէրը խորհուրդ կընենիր Պառտչերուն հետ այրելու համար Մօսկայինաւ Բօստատիք ու Պէտ լինը, ու աւելէ անապատ դարձնել բուլը Բրուսիան։ աս իրենց իսրհուրդը կասարեցին Պիտիօֆալէստ սըրափիկ քաղ քին վրայ, վեց զետ հոնամելը այրեցին առանց մէկ սաստիկ հարկաւորութե։

Սաքսնիայի թագաւորը ամսուս 13 ին կերակուր կերաւ Կաբօլէօն կայսեր հետաւ (Մ ծէթօօտա)։

17 ին։

Վայուն 12 ին, առաւտօնեան սահմթը 10 ին կայսերական պահանջաններուն գունդը զինքերնին առաջ ճակատեցան պատերազմ մի կարգով թիրնաէն մինչ Կրօստ-կարգէն։ Կարօլէօն կայսրը եկաւ աչքէ անցուց զատ սոնց մէկիկ մէկիկ։ Սաքսնիայի թագաւորը՝ որ մէկ օրմը առաջ Մէտլիդ պատեր կերէր գիշերը հասաւ հոս հէսորը։ երբոր սեսսան մէկլիմէկ Կարօլէօն կայսրը ու ան թագաւորը երկութիւն իրենց ձիերէն մէկին վար ինջան ու մէկլիմէկու հետ պըլլ լուլեցան պարտըլեցան, և այսպէս երկուքը մէկին առ ճակատած գունդով մասն Տրէլտա, ու մանալը առեն բոլոր ժաղակը դը կըկանէին մէկ բերանով կերէ բերանուց Կաբօլէօն, իշջէ կերակուր։

Երբոր մտաւ Կաբօլէօն կայսրը Տրէլտա՝ հրաման որվաւ իդալիայի փաստքային որ գառնայ երթայ Միւան՝ կատարելու համար մէկ ծածուկ ու խիստ հարկաւոր գործքը։ Կարօլէօն կայսրը շատ հանձնաւ առ փոխարքային (որ է Իդալիայի գունդ գին Ճէնէուուլը) կըտրընութեն ու խէլքին, որ բանեցուց առ անգաման պատերազմներուն մէջ։ աս Բընչըլիքէն շատ

» Դաս եմ ձեր վրայ, դնեք լրցուցիք իմին » բաղձանքը լինցիս որ կուցինէ, դնեք » լրցուցիք ամսէն բան՝ ձեր անուանի » կըտրընութեն գնեք Մայիսի 2ի անուան » նի օրվան մէջ յալթեցիք Մասկովէներուն » Պառտչերուն՝ որոնց վը անձամբ կը՛ը » բանայէին իրենց թագաւորները, Աքեք » սանդը կայսրը, ու Փէտէրիկոս թագաւ » լորը։ դնեք շատցուցիք ձեր կըտրինու » թէք իմին ալծունի փառքը, իմացուցիք » ամենուն թէ որպահ մէծ մէծ գործքը » բու ընդունակ է Փրանսային արիւնը ։ » Լուգմէնին պատերազմը գերազանցեց » Աւստրիլիգէին, Ժէնաին, Փրիէտան ։ » անսու Մօսկային պատերազմները։ Աս » կից պաշի պատերազմներուն մէջ՝ թշնա » մին ուրիշ ճար շերգտաւ փախէլու մէր » զէնքէն, բայց եթէ հետեւ լուլ իրենց պատերուն անողորմը բանած ճամբայներուն։ » Օթաթարներուն զօրքերը, այրեցին բոլորը » իրենց գեղերը, իրենց քաղաքները, և » նաև իրենց եկեղեցներնալ։ Աս օրեւու ասոնք կըհամնէնիոր մէր սահմանները, և ասոնց առջեւն ճամբայ կըբանային բը, և ասոնց առջեւն ճամբայ կըբանային որպահ որ գէշ մարդիկներ կային Կէմ յէստանու, Փրանսայու, Իդալիայի մէջ, » քարոզէլու պատամբուն, անիշնանները, և թէ, քաղաքական կըուիներ, և աւազան կութիներ, ասոնք եղան առաքեալ ամ մէն տեսակ շարութիւններու։ Ասիկայ մէկ բարյական բոցմէնէր՝ որ կուզէին վասել Վիմթօնայ ու Ուէնո գետերուն մէջ տեղը, և անտապատ գարձնէնէլ ինչ պէս որ է սովորութիւն բանաւոր աերու թէներու, որպէս զի շիմայ հազոր գութի մէր և անոնց մէջը, անիմոնները, ասոնքշէին ճանշար մէր գանակից Աէմ յէնէրուն ինչացիութիւնը մէկ սիրս ըլլ լալը ու սէրը՝ որ ունի իւրաքանչեւլը յիրենց թագաւորին վրայ։ Ասմեկ չէին ճանշար ամենեին Փրանսըլին կարօպու թէր ու կըտրընութիւնը։ Միայն մէկ ա-

„ Հուր մէջ ոչնչացուցիք բոլոր առ անդամ
 „ մութիները ու ջարութիները . . . Վըսն
 „ աենք մենքնորդն առ թաթարները իրենց
 „ զարհութելի կիմաներուն մէջը՝ որոնք
 „ պէտք չէ որ անտեղրէն դուրս ելլան .
 „ թէղ միան իրենց սառած անտառներուն
 „ մէջը . ան տեղը ուրաւեղ մխյն արժանի
 „ է գերիներու, բարբարուներու, ան աե-
 „ ղը՝ ուր տեղ մարդ հաւասար է անբան
 „ ներու, դուք մխյն արժանի էք կենա.
 „ լու քաղաքավարութէ բարկցած Եւրո-
 „ պային մէջը :
 „ Ո՞վ զինուորներ, բոլոր Կէմցէստան,
 „ ֆրանսան ու իդալիան չնորհակալ կըլ-
 „ լայ ձեր կըարընութէլ վրայ ”:
 Գրուեցաւ մեր կայսերական բանակէն
 որ է Լուգան Յայիսի 1813:

Հասպատէաւ ՆԱԲՈՒԵՕՆ:

(Մօնիկոս:)

19 ին:

Կայսրուհին կառավարը ֆրանսայու առաւ-
 առ հետևեալ խաղաները ասնուս 13 ին
 առաւօտեան դէմ:

Պահապանները Սբանտառութերին դաշ-
 նադրութի ըրած, Մոսկովիներուն ձեռքը
 յանձնեցին բերդը ու քաղաքը . առ գործ-
 քըս ապշեցուց բուլոր զինուորականները :
 Ասրուէն կայսը հրամայեց որ բանուը
 դըրվէ Ճէնէսալ Տոպրինի, Թօփճինե-
 րուն գլխաւորը, զինուորական ձարտարա-
 պետութէ գլխաւորը, ու ուրիշ գլխաւորը,
 ներ՝ վրանին քննութի ընելու համար : Հը-
 րամայեց նմանապէս որ քննութի ըլլըլլի
 ժիհուն բերդին գլխաւորներուն վրայ ալ
 որոնք որ անձնատուր եղան Մոսկովին :

Սբանտառուն բերդը՝ որ էք մէկ ուժով
 բերդէրէն մէկը, և զրտ կողմը պատած էք
 լիմերուլ անձնատուր եղաւ առանց ասո-
 տիկ պաշտութելու թշնամիներէն . ասոր ներ-
 հակ Վլթէմպէռին պահանդանները՝ ո-
 րոնց գլխաւորը էք Լորուար Ճէնէսալը,

այնչափ կըտրընութէ պաշտպանեցին բեր-
 դը՝ որ նորէն փառաւորեցին իրենց զէն-
 քերը : Ասւերդը քան Սբանտառունը շատ
 ակար էր, պատը վլած էր գրեթէ կեսէն
 աւելի . աս բերդին պաշտպանը ու պահա-
 պանը եղաւ միայն ներսի պահապաններուն
 սիրտը ու կըտրընութէրը :

Ասրուէն կայսէր զինակիրը մէւլէնարը
 մէկ ընկերովմը մայիսի ճին, 2 օր Տրէզույ
 մըանալէն առաջ կորսըլած էր . մէկէր ա-
 սոնց գիմացը ելւրէն Յօնազախ, ու զատնիք
 բուներ տարերէն :

Մէկ քուռիէսմը՝ որնոր սպարն Սթար-
 քէլակէսկիլ կըլսըրկէրկոր Վիեննաէն Տրէզ-
 տա սպարն Վէստէլուախին՝ բանցվէցաւ, ա-
 սոր քովին ելած թուղթերը որ գրուած
 էին ամսուս 8 ին իրիկուան դէմ, կըպա-
 րունակէին ուրախակցութէ Ազերսանդը
 կայսէր ըրած փառաւոր յալթուններուն
 վրայ, և ֆրանսողներուն դէմ 'ի Սամէկ
 գետը քաշվէլուն վրայ :

Պէտքա . 10 Մայիսի :

Ա անտամ Ճէնէսալը երեսը իմացաւ թէ
 մէկ քանի թշնամիներուն դունդերը կըլի-
 նան դեռ Քուքսալինին մօս եղած ամրոց
 ներուն մէջը, հրամայեց Մօնթէպքա-ֆէ-
 ձէնսաք Ճէնէսալին որ երթայ առնուան
 ամրոցները թշնամին ձեռքէն, և յաջողու-
 թէմը 'ի գործ գըրվեցաւ աս հրամանը .
 ֆրանսողն զօքը կըրակ ընելով գնաց ա-
 ռաջ, բայց թշնամին կողմէնաւ է Պրիկը-
 լած նաև կըրակ կինէր ֆրանսողներուն,
 թշնամին բռնադատեալ թողուց աս ամ-
 րոցները, ու մտաւ նորէն նաւերուն մէջը :
 Վլկէմսուուրկին պատերազմին մէջը ֆր-
 րանսողն զօքը առաջ թշնամիներուն ձեռ-
 քէն 4 կտոր թօփ, ասոնցմէ զատ բռնե-
 ցին 150 հոգի գերի՝ որոնց մէջը կար խէլ-
 մընալ օֆֆիշլալ : Թշնամին վասը մեռ-
 նողներով վերաւորվածներով կըհամնի 300
 հոգիի շափ, իսկ ֆրանսողներէն խիստ քէն
 մարդ զայ եղաւ աս անգամ :

(Օրագր . Փարէնու :

Աս գործքն՝ որ է պատմութէն հիմակլան ատենիս, տամբհինկ օրը մէյմը կըտըպին,
 ԴՎԵՆԻ ՏԻԿ ԴՎԱՆՍ ՍՐԲՈՅՆ ՎԱԶԱՐՈՒ :